



ԲԱՐՈՅՑԵԿԻՆ, ԱԽՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԴԻՏԱԿԱՆ

Ժ. 8 ՄԱՐ 1904

Տարեկան 10 ֆռ. ունի - 4 րր.:
Վեցամսամյա՞ 6 ֆռ. ունի - 2 րր. 50 կ.:
Մեկ թիվ Վարդէ 1 ֆռ. 50 կ.:

Թիվ 6. ՅՈՒՆԻՒՄ

Ո Բ Ս Ո Բ Մ Ն Ե Վ Ե Խ

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՔՆՅՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՄԵՄԸԸԸՆԹԻՒՆ
ԵԶՆԿԱՅ ՆՈՐՄԳԻՒՑ ՁԵՌԱԳՐԻՒՆ
Կազմեցին

Գ. Տ. ՄԿՐՏՉՅԱՆ և Հ. Յ. ԱԾՈՒՃԱՆ

Դ.

ՔՆՅՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՅՆԸ ՀՈՄԵՄԸԸԸՆԹԻՒՆ

(Հայությունը)

Կը յիշեալ հազարաւոր
ընթերցուած-
ները, խնայես
ընթերցողը
կը նայ պարզ
ախտրկով մը
նկատել, մե-
ծադցն աւա-
սամք կը ներ-
կայացնեն ուղ-
գագրական ատքրերութիւններ, որոնք աւելի
գրագրական նշանակութիւն ունեն, քան
բնագրական:

որ ձեռագիրը սփալ կամ անյարմար ըն-
թերցուած մ'ունի, այնպէս որ հրատարակիչ-
ներու որբագրութիւնը տեղի է: Տեղ տեղ կան
պակասաւոր մասեր, որոնք հրատարակիչներոն
իրենց կողմէ լրացացեր են. այս լրացամեեն
ինչ բան ալ որ ճարաւար եւ յարմարաւոր ըլլան,
այնու ամենայնիւ կը մնան կեղծ. մնչպէս
էջ 280, տող 20 մինչեւ 281, տող 2 ներ-
մուծուած հասուուծը: Բայց կան նաեւ շատ
տեղիր, ուր ձեռագիրը աւելի ընթեր-
ցուած մը ունի, քան ոպագիրը. եւ հրատարա-
կիչներու մոցաւած որբագրութիւնը միմիւն
բնագրական խաթարում է եւ ոչ որիշ բան.
ապայց հրատարակիչն գործը պիտի ըլլաց
զդուշութեամբ մարգրել Եղիշիը պիտի խաթա-
րութիւնն եւ ըստ կարելլոց հաւատարիմ բնա-
գիր մը նեայել բառապիրութեամ: Աեղին տե-
սակի ընթերցուածներուն մէջ կան այնպիսի-
ները, որոնք ուղղակի գիւտեր են, կուտան մեջ
ընթիր տեղեկութիւններ, եւ ըստ այնմ-
անագիս գնահատելի են: Այն առբրերու-
թեանց մասին կուզենք խօսիլ այս գիտով:

1. Բովանդակ Եղինայ մէջ ապաստամբ
բարը (Հետը հաշուելով նաեւ իր ածանցեալ
ձեւերը) գործածուած է ըստ ամենը եօթի ան-
գամ. եւ այս եօթն անգամուն ալ մեր ձեռա-
գիրն ունի ապաստամբ — ընթերցուածը: Այս-
պէս, էջ 53, տող 9—10. եւ իրերեւ զապաս-
տամբ յետո կացեալ թիւրեցա լԱստածոյ..
(տող 13) որ ապաստամբ վիշտան կուէ զնա:

(առջ. 14) եթէ հրամանաւ սպան զավաստամբ վիշտան, ... (առջ. 18) Արդ ապաստամբ կոչէ զան գիր... (առջ. 20—21) ապա ոչ ապաստամբ կոչէր զան. զե՞ս որ ապաստամբի քը... (էջ. 91, առջ. 25—26) վասն անհնազանդութեանն եւ ապաստամբութեանն: Այս բայը ընթերցուածներուն գէւմ տպագիլը կը դնէ ապաստամբ, բոլորպիւն անշնաւակ թողալով ձեռագրին ապաստամբը՝ որ ամենաթանկարն մնացորդ մնն է Հնագոյն հայերէնի եւ որ ի վեր կը հանէ մեզ համար նոր նոր ինձիներ:

Կամ քննենք թէ այս երկու ձեւերէն (ապաստամբ եւ ապաստամբ) մըն է միշտը. այս մասին մեր անխարդախ առաջնորդն է բային ստուգ արանութիւնը:

Ապաստամբ բառին ստուգաբանութեան համար թէեւ de Lagarde եւ Hübschmann բան մը չեն ըսեր բայց շառ պարեւ որ բայը բաժնելու է ապա եւ ստումբ, ստումբը իրանեան պա-սվորական նախամաննինն է, իսկ երկորորը կը կցուի ստումբակ ձեւեւն հետ, թէեւ վերին բառին մէկնութեան ոչ չեն յիշեր ոչ. Իօր եւ ոչ շիւրման, բայց սոր ոչ ստուգաբանութիւնը՝ յայտնի է. այս է պէտ. stamb, stambak որ կը գանուի Արտավիրաքի մէջ (աեւ Haug-ի եւ West-ի բառացանկը, էջ. 158. պատ. պատ. sitanba). Թարգմանուած անգլ. oppressive, tyrannical, unjust, injurious, violent (հայ. անգութ, բռնակալ, անխարդար, սեղչ, կատաղի):

Ասէն կը հետեւի որ հնագոյն ձեւն էր “ապաստամբ”, եւ այսպէս ուլ կը դործ ածուեւր եւ գարու հայերէն լիզունն մէջ, սրան թանկագինն հնագերն են նշեկայ ձեռագրին յիշեալ ձեռերը. Ժամանակ սնցնելէ յետայ, երբ հայերէնի մէջ մոտա միզուն ա-երու հօրուստան օբեւը, “ապաստամբ” եւ ստուգածառ, “ապաստամբ”, ժողովրդեան գործածական լեզունն մէջ. բայց ձեռագիր արտավրուները իրենց խասկցական լեզունն “ապաստամբ”, ձեւը մացուցն նաև հին բնադիրներու մէջ. կամ գիտմանմբ եւ կամ անդիսական այսպէս հին հեղնանինքու ձեռագիրները պրագտուացան եւ յետին միշնիցարեան հայերէնի ձեւ. մը համարուեցաւ հին հայերէն:

Ապաստամբ բայը միակ օրինակը չէ այս կարգի փոփոխութեան. Կան եւ ուրիշ բայեր: Այսպէս Աստուած բառին սեռականն է Աստուծոյ, ուր ա կորուած է. բայց երբ ի նկատի ունենանք յը. աստուածոց, կամ բացասական անաստուպի սեռականները, կընանք հետեւ-

ցընել թէ սոր ալ նախնականն է “Աստուածոյ, եւ այսպէս պիտի լինէր եւ գարու Հայոց լեզունին մէջ:” — “Բագրատունի, նախարարութեան անունն ածանցուած է Բագրատու բառաւուն: արդ Բագրատունի զորկ է միջին աւէն եւ Ծենեւարար չի կնար ըլլալ հին հայերէն, այլ յեւնամուտ միջնադարեան ձեւ: Մյս տեսակ օրինակները թիւը օրլուսորք պիտի շատնայ, քանի որ առաջ երթայ հայ բառերու ստուգաբանութեան գիտութիւնը:

Սէր ձեռագրին ապաստամբ բառը ցցց կուտայ վերջապէս թէ մեր հայերէն ձեռագիր. Ները կը պարունակին միջնդարեան հայերէն բազմաթիւ ձեւեր եւ մէտ եւ գարու հայերէնի խսկան վիճակն ունենալու համար հարկաւոր են անպատճառ ժամանակակից ձեռագիրները:”

2. Եղիկի էջ. 92, տող. 6—8 կը կարգանք ձեռագրին մէջ: “Քանզի յորժամ մեզ ստեմք՝ թէ սիր շնչէ, ստորնեայք սանն՝ այս շնչէ:” Արովհնեան բոլորգիկի գրութեան մէջ աս եւ աս շատ նման են (Երկուքն ալ բաղկացած հինգ ուղղահայեաց գերիներէ), Հրատարակիները այս նմանութեանն շփոթուելով՝ կարգացեր են “ասորնեայք” եւ այսպէս ալ մոցցեր են ապագրին մէջ: Այնուհետեւ բայը թարգմանուեր է “ասորներ”, եւ կարծուեր է միշտ թէ այս “սատանայ, բայը ստորեւն եւ բայց ոչ մէկը նկատեր է սաորնեայք ձեւն: Տայ ստուգաբանութիւնը, փոխանակ ըսեցու ստորեայք. Կելծ ստորնեայք բայը պիտի գար ասորին (եւ ոչ ասորի) ձեւեւ մը, ինչ որ գոյութիւն չունի. Երկօրդիք որ ստորեւն պատ սեռն անապական բայը եւ կամ անհարդար է: Տայոց ալ միայն երեւակայութեան մէջ կը գանուի:

Զեռագրին ստորնեայք բայը ուշուր մէլ միայն կը չնչէ յիշեալ ատարքինութիւնները, այլ եւ կուտայ մեզ Հնագոյն, միակ եւ ամենավաւերական անդենութիւննը եւ գարու Հայոց բարբառութեան վայրք Եղնայ սոյն նսօպերն կ'երեւայ թէ Հայաստանը ուներ այս ժամանակ երկու գլխաւոր բարբառ, մէկը՝ “Վերին բարբառ, Փալ Ստորին բարբառ. ուրիշ նսօպերն հրւսացային Հայոց եւ հարաւային Հայոց բարբառներւ նզիկի իրեւեւ կողմացի՝ կը նսօպերն ոտաղննը, եւ սոր համար եւ որ իրենները բաժնելով միաներէն՝ կ'ըսէ. “Քանզի յորժամ մեզ ստեմք՝ թէ սիր շնչէ, ստորնեայք սանն՝ այս շնչէ:” Ո՛քան

• Անցութեալ գիտութիւնները բազուած եւ ընդուրակու ած են Պէտք հայուցէան մէկ անձնական նամեւն, որուն հաջորդած էի ժամանակին ձեռագրին այն գեղեցիկ ընթերցուածը:

ցանկալի էր որ Եղնիկ այս տարբերութեանց վրայ քիչ մը աւելի ծանրանար.... Վկասինը սակայ անցողակի հերպով թե նԵղնայ այս բառ ժանումը կը համապատասխանէ ճշշտ մեր այժմեան վիճակին, ինչ որ հոն "Ազրին կըսոփ, մեր այժմեան արեւելեան կամ Քուսահայոց բարբառն է: Այս բոլոր անուանեակոչութիւններն ալ շտանց և շատերու կըզէ ալյարձնը են քուսուած, ուստի Եղնկայ առւած սոյն անունները աւելի յարմար լինին թերեւս այսուհետեւ ալ գործածելու, եթէ միայն Սարբին բառին բարցաւական իմաստը խրացչիք չըլլայ:

Ստորենեայք կամ ստորեայք ձեւն բառ Հայկալեան բառարանի գործառւած է նաեւ սրբչ տեղ, բայց ոչ նյու իմաստով, այլ իր 1. երկրպին. Զդարչել շամաչէլ ի ստորևնայց յանցից ճանապարհաց առ պյանիս տեղան գմբեզ կուել Ոսկ. ԵԾ. ս. 9:— 2. նեթալուներ. Անհաւասար համաձակութեամբ ի ստորեիցս սեղեցագործեալք, ևար ։ տուք.

3. Եղնիկ էջ 93, եւ յորդամ երեւել սրբոց խրոց կամեր,... մինչեւ 95 երեսն վերը՝ կը հաստատէ թէ Սառաւած երբ կամնար մարդոց երեւել այլեւայլ յայտնութեանց համար, կ'առներ մարդկային կիրապարանք. նա կը թռու Վ. Գրիշէն բազմաթիւ պարտգաներ՝ ուր այս տեսակ յայտնութեանց համար Սառաւած մարդկային կիրապարանով երեւեան է. մնչպես Ադամին, Աբրահամին, Պոլսին, Մովսէսին, Յեռուսաւել: Բայց յիշուած պինանիեռուն մէջ բայթը՝ երեւել անցեալ ժամանակի էկպք՝ անկատու են դրաւած. այսպէս օրինակ, Արպէս իշեալ ի դրախտն առ Աղամ՝ սանաձայն իրեւել վլարդ տանէր... արժանի տանէր ճաշ ի վըսնի նորա տանէրոյ... առ գեղեցիկ ասպարակնն առ Պոլս արձակէր:... առյօն ընդ նախընդայացելց առն Սառաւածց ընդ Մովսինի խոսել... զօրաց լինին իրուամ Յետովայ ի գատշին ցոցաներ են են (ընդ ամէնը 12 անգամ): Միայն էջ 95, առզ 15—18 հասուածն է որ ներեկայով է դրաւած, ինչ որ ամբողջ երկու էկիրունախտառութեանց համադրութիւնը բոլորովին կը խանգարէ. եւ քերովիէն ազդէ ազդի գաղանօք յօդեալ, եւ ձեռն ձգեալ իրեւե շմարդու բարբէկ ի միջոց քրօքէից ցուցանէս: Պարզ է որ "ցացանէն բառը պես է հօս փոխի եւ առզ ձեռն պաշտել անկատար ցուցանէր: — Ազդ ձեռաւ դիրն ալ ունի ճշշտ ցուցանէր: եւ հրատարա-

կիւներու մոցուցած սոյն փոփախութիւնը անձան մարագագործին ըն է միայն:

4. Եղնիկ էջ 96, առզ 4—6 գւնի սրբաթանարամինը են, եւ են որ անուար մարմինը: Բանձրամարմինը բառ սին դէմ իրեւե հակագիր գրաւած ձեւը պեսք էր ըլլար անօսուրամարմինը, եւ իրօք ալ ձեւ ուգիրն ունի "անսասրամարմինք, և նյոյն ինչ այլ Բառ. "անօսուրամարմինը բառին տակ մէջ կը թիւ Եղնիկայ յիշեալ հասուածը՝ մեր ձեռաւ գրին ձեւով: Անյակն որ տպագրին սոյն "անօսոր մարմինը, ընթերցուանելը եթէ պատգրական միայլ մը չէ, շատ անտեղի սրբագրութիւնն է:

5. Էջ 120, առզ 17—22 տպագրին ունի, Արդ եթէ քաղցր գիտեն զօսուանն, ոչ պարտին զգան պարուն զվրչմ ի նմանէ համարել. եւ եթէ դառն հաշուին, չէ պատճառ զբացիք պատավն զըրմիզդ ի նմանէ զնեւնու: "Պատճառ, բառին դէմ ձեռագիրն ունի պատճառ յայրմարաւոր է: քանի որ ասանք մը նմանիչ կը կազմէ վարչ՝ պարտին ձեւին: Տպագրին սոյն ընթերցուանը Զքիւնիսից պապադին մէջ նկատուած, քայց Վենետիկի պագրութեան մէջ ուղղել մոցուած զիկակ ըն: է, զգ կարծեմ Հնկանքարպէիկնսենն յիշած է իւր Սառգաբանական բառարանին մէջ:

6. Էջ 127, առզ 6—9. եւ ապա զինն հազար ամի զեջը եւ ապաչաւ լինիցի առ ի դար Հայկէց իւր յուղից յարարածն: Ծպացրին դէմ ձեւագիրն ունի "առ ի գար": Նմանապէս Հայկ. Բառ. զար բառին տակ կը դէմ "առ ի գար հայկէ, ոճոց, վկայութեան կոնդեմ Եղնկայ յիշուածը օրինակը. իւր առ ի դար Հայկէլ ձեւը չառի: Բառին նշանակութիւնն է "ծուռ, խառ նյոյիլ": Անենափէի Հրատարակինները կրնան բառը մէկնած ըլլալ իւր դարի վիեր, զորի ի վլարդ աճեւերած սրմանը. բայց կինանք նաև մէկնել իրի սրման՝ ցառագար, պահգար, աշագար, իշուառագար, իւրլագար եւն ձեռերան, պոզ եւ ձեռագիր պահել անփոխի:

7. Բոլոննակ Եղնկայ մէջ 5 անգամ գործառած է փառատրութիւն ձեւը, զոր իր ոչ մերուպական բառ, մերտելով Հ. Գորգիէլ Վ. Եկեղիչեան իւր Արդի Եղնագիրակիութեան մէջ (առ. Աբեննան 1903, էջ 125—6), առզ զան է փառատրութիւն: բայց նյոն հեղինակն ու տպաշացած է անկէ որ բոլորին գրաւեան մէջ առ շատ նման մինելով ա-ին: Կարենի էր դիրբութեամբ շիրմիլ երկուքը, մանաւանդ երբ ու եւ ու իրարու շատ կից գուստ-

տեղին: Մեր ձեռագիրն ունի սուլական, որ ուրիշ տեղ գործածուած չլինելով՝ բացատրուաթիւնը պարզ չէ. բայց կրնայ տեսակ մը համանիշ կազմել պարզաւան բառն, կազմուած սուլ արմատնեն. Երկուքն ալ տեսակ մը բառալուծական կամ աւելի ճիշդ բնազնացական բացատրութիւններ են անհիմական հոգւոյն էացոցիք տարրը պարկելու համար: Հետաքրիր է նկատել որ Հայէ Բառարանն ալ ունի նշն սուլական բառը, որուն զիմաց իբր կեյալութիւն բերած է մայն նշնկայ յիշեալ հատուածը. ասէն կրնակը հետեւցնել ինչ որ վերը ըսթիք, այն որ եթէ յիշեալ ընթերցուածը տպագրական սխալ մը չէ, յետին հրատարակչաց անձանչ եւ քմահամեկ սրբագրութիւնն է:

10. Էջ 226, տող 18—23. Արց հայցնաթիւնն ի բառն իսկ գնայ, բայ նորս ամպարշուութեանն, պայս թէ զիկն յիւր յինքան սոնիցի, եւ զիկն իսր ի սոնւնն եւ ի ձմիս տանչեցէ: Զիկն իւրը, ինչպէս երկրորդ անդամ կրկնուած ձեւն կ'երեւայ, պէտք ուղղել զիկն իւր. ձեռագիրն ունի հոն “բիր յընկան”։ աւսոի պէտք է կարծել թէ յիւր տպագրական սխալմոնք մըն է, պատճառուած յաջորդ բառն յախցիրէն։

11. Էջ 245, տող 5—10 կը կարդուի տպագրին մէջ. “Ադամ, ես եմ Սսուառծ եւ չեմ պէտք բայց յինն այլ Սսուառծ քեզ մի լիցի. պայ թէ ունիցին զոր այլ պատճառն բայց այլ ասաւուածն, պէտք զիս մէկնելուու. բայց ամեն բան կը անյառն մնից է հոն “զա այլ ասաւուածն, պէտք չկը մէկնելու. բայց ամեն բան կը պարզուի, եթէ հօսքը ուղղենք բայ ձեռագրին գնելով. առ ասաւուածն: Սցո ուղղութիւնը նմանապէս պատահական սխալ մը կը թուի:

(Տարուանինիք)



ՆՈՅՆԱՍԻՒՄ ՄԵԿՆՈՒԹԻՒՆԻ ԳՐԻՆԴԻ ԸՆԹԱՌՈՒԹՅՈՒՆ

(Հունականիցների և թրէ)

4. Յայտի յիշատակարանը նախօտ չէ նմանասի հայերէն թարգմանութեան ժամանակը! Սոմալէան¹ անսույց, կանուանն. Ենզ զուի ունեն ու որպիսութեանն գատեալու կը գնի ի վերը կյու և գարու. թարգմանուած ի ձեռն Աթարգմանչաց: Հը մեծանուն Հեղինակէ կը կոչեն “Հայ թարգմանութիւնն է հին եւ ընտիր”:

¹ Quadro delle opere di vari autori, p. 18.

(էջ 16). իսկ Հ. Գ. Զ. կը համարի 466ին¹ Ստովեալսիլթեննեսի, Եպիփանու. Եւն գործոց թարգմանութեան ժամանակի: Ըստ պյուս տառկամի անորոշ: Մեծ. Հ. Գարեգնի նշանակած այս Թուակամը շատ կանուխ է եւ զգուարու կրնայ ժարմանիւ նունուի: Կինաց տարիներուն հետո: Հետեւարար հարկ է նոր ընտութեան ենթարկել:

Եսու մեզ գործութիւնն չի կրնար Գր. Աստուածաբանի գործոց թարգմանութեանն յառաջ կատարուած ըլլալ. եւ պյուս յայստի կը տեմուսի եթէ վարկապաղի ակնարկ մը ձգուի պյուս երկուքին վայ: Գրեթէ բառական կը գըտանուին Աստուածաբանի ճառից մէջ պյուս ամեն խօսքերը, զրոյնք նունու յատաջ մէջ այս ամեն խօսքերը, զրոյնք վասերով կը նկատի նութեամբ չի կրնար մեկուիլ: Այսպէս:

1. Ո՛՛ Ապարագու պյուտի թանգար ուրացուած բանաւորն (էջ 3.) = 2. Ո՛՛ Արժուուրու պյուտի մուսունու բանաւորն: Առ այս վարագուած բանաւորն (թիւ 217.) (մերին նախապատճենած աշխատ աշխատալ պէտք, զատ զի նշն բառերով կը ամեն նախատնաւած)

2. Առ գունդուցուած համուածը (Ց է բայ հուռա) և ինչ ուրացուած բանաւորն = Առ գունդուցուած է բայ ուրացուած ուրացուած:

3. Ես ու Ալին! → Ես յակուսոււն լինի. = Եռ ու Ալին ու մու յակուսուս:

4. Ես ու գուռուս մուս ի ուրացուածս = աշից:

5. Յազգու շորոցուս սուրոցուածնեածս = եւ չէ ուրոցուս սուրոցուածնեածս:

6. Ջակասի կանցոցի (?) ու առ առ ինդրուսունական Աւելանկան և Ենդիկուութեան և. Տիւն քանակը = Անորի (աւ. Ջակասից) ուրացուած ուրացուած է Ենդիկուութեան և Ենդիկուութեան ուրացուած: Ճի բնիցուած թթէն պյուդ է, առին զիմեն պարզուած է ամուզացած ճի պահապա: Ջակասի հասա պարզուած առ նուրա նենուսուի աշխատ:

7. Աւելի աշից շորոց համուած մը կոյ է Անապիւած աշի, զոր ի բնիցն. “Առ առ մունիւուն ու արտկաց պէտք չի մաք... ու արտկաց պէտք ... ու արտկաց ուրացուած ուրացուած ուրացուած... մուս առ զիմեն անմանութեան և բառեր կը առանիւսանակ ուրացուած ի պահապա: Առ մուն ամսագուած ուրացուած ի պահապա: Առ մուն ամսագուած ուրացուած ի պահապա: Առ մուն ամսագուած ուրացուած ի պահապա:

1. Մուռնառ պահը: Յատարան էվ ինչ այս Ասուածաբանի գործ կայսերէն մը (թիւ 217. Անքութիւնն էն):

2. Յանաց Քօդ գիտունն, որ առ Սոյս կացքթեանց ուրաց զիմուն կը գտնենք. Հային պահապանական Սոյս կայսերներն Ապրաւ Աշխատնական կայսերն. Աթինն 1892 էվ 207:

3. Երս ամէ հարգախան դուր է Հրատապան հայապանութեան թիւ: Աղաւազ մին ու յայտապէս ի շախման ի երկու թագավորուու մէջ ամէ որու ցեռք ի տաղանդ պայտանաւութիւններուն կը առանիւսանակ ուրացուած ի պահապա:

4. Հ կը լորուածէ առ յիրաւէ ես արցիւք: քանզի մը բնլ յարտարան ընտանիւնուն մարդապատէն ի բնի: